Խոթանպոլ իշին սէնէվի
գըյմէթի 8 մէճիտ.
6 այլըգ 4 »
3 այլըգ 2 »

Թաշրալարիշին բոլթ իւճրէթի պիզէ օլարագ,
Սէնէվի գըյ. 10 մէճիտ.
6 այլըգ 5 »
3 այլըգ 2 1/2 »

Էլտէն նիւսխէմիզ սաթըլըր էքի էրի բարալըգ գայիմէյէ։

Մասիսի Էջերից

ՄԻԱՆԱՏԻՒ ԷՐՃԻԵԱՍ

ՀՐԱՏ ԹԸՇՐԻՆԻ
ԷՎՎԷԼ Հ.
ՃՈՒՄԱԱ

1878 ՀՈԿՏԵՄԲԵՐ 20 | ԱԼԱՖՐԱՆԿԱ ՆՈՅԵՄԲԵՐ 1

ՀՐԱՏ ԶԻԼԳԱՏԷ Դ
Ն. 3886

Իլանաթին սէնէր սաթըրը 1 հինգ սէֆա 3, 2 հինգ սէֆա 2, 3 հինգ սէֆա մէ սաթըր սոյ ֆալաշ իշին 1 դը, իրան սըրասընա գանուրլա... եան իլան սաթըրն ալ։
Մէքթուպ մէ սաթըրէ, Գալաթասա Բէնգիկ բազարընա վաղը Նո. 41 Իբսի խանընա Կարապետ Ֆանտուեան իսմինէ իրսալ իսլիմէք սիր։

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԹԷԼԷԿՐԱՖԻՅԻ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Վիէննա, 30 հոկտ.

Հիւքիւմէթին եէնիտէն 25 միլեոն ֆիորինիք թախսիսաթը ֆէվգէլատէէ տայիր օլան գանուն լայիհասընը միւզաքէրէ էյլէտիյի սըրատա, պիւտճէ զօմիսիոնու իշպու լայիհանընը չիմտիլիք միւզաքէրէ օլունմասը, մէ Պէրլին մուահէտէսինին հէման գօմիսիոնա թէպլիղ օլունմասընը հիւքիւմէթտէն թալէպ գրլունմասընը զըմնընտա վուգու պուլան պիր թէքլիֆի գապուլ էյլէտի։ Մայիէ նազարը, հէյէթը մէպուսէէ էյզահաթ իթա իթմէք հագգընը զօն Անտրասինին մուհաֆազա իթտիկինի պէեան մէ օրտուունուն նամուսու, մէ պաշլանընլան իշին պաշա չըգարըլմասը իշին, իթա օլունան թախսիսաթընը արդ ըրըլմասը լազըմ օլտուղունու իֆատէ էյլէտիրքէն սոնրա, տահա գիեատէ գարշըշըգլար վուղուրնի մէնն զըմնընտա Պոսնա մէ Հէրսէքին իսթէյլասը լազըմ օլտուղունու, մէ հիւքիւմէթին, Արիցցանընը իլհագը հագ գընտա պիր գանոն լայիհասը արզ իսլէմէ կինի, մէ Պէրլին մուահէտէսինին սայիր մատտէլէրինի միւզաքէրէ հէյէթը մէպուսընին հագգ ու սէլահիէթի օլտուղունու իլավէթէն տէրմիան իթմիշ տիր։

Բէրլին, 30 հոկտ.

Նիհաեէթ սոլ թարաֆ մէպուսլարը, հէյէթը վիքէլանընը թախթը մուհաքէմէէ ալընմասընը թէքլիֆ իթտիէր։

Լոնտրա, 31 հոկտ.

Թէմէնին խիլտիկինէ կէօրէ, վիւքէլա մէճլիսի տիւնքի իճթիմանտէ Գալալէ էֆէնտիրինէ պիր իլթիմաթում իրսալինէ գարար վէրմի։ Պունտան մաատա, հէյէթը վիքէլանընն, մէմալիքի չահանէ ահվալը հոպըրէսի հագգընա օլան միւքիլաթ իլէ մէշղուլ օլտուղու մէ Պէրլին մուահէտէսինէ հարիթը հարիքնա ըրաեէթ իթմէլէրինի, ալէհադատար օլան տէվլէթլէրտէն թալէպ իթմէք գարար վէրմիյի թէքէին օլունուեօր։

ՏԱԽԻԼԻՅԷ ԿԷ ԽԱՐԻՃԻՅԷ

Տէրիսաատէթ ճիվարը իսթիհքեամաթընընն թամիր ու իգմալինէ միւպաշէրէթ օլունմուշ օլտուղունտան, դազի Օսման բաշա հազրէթլէրի հէր կիւն օ թարաֆա սղիմէթ էյլէեէրէք, իշ պու իսթիհքեամաթը նազարը մուայեէնէսէն կէշիրմէքտէ պուլունուեօր։ Իշ պու իսթիհքեամաթա վազ օլունմագ իւզրէ պագը թօքլար տախի կէօնտէրիլմէքտէ պուլունմուշ տուր։

—Տիւն սէֆարէթ պաշ թէրճէմանլարը սատրազամ հազրէթլէրի իլէ Պապը Պիոյ միւլագաթ իտէրէք, սէֆիրլէրի թարաֆընտան մէմուր օլտուղլարը խուսուսու թէպլիղ էյլէմիշլէր տիր։

—Ֆիլիպէտէն վիրուա իտէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Բուվէյլայի Շարգի միխթէլիթ գօմիսիոնու կէշէն շարշէնպէհ կիւնիւ պիրինճի տէֆա օլարագ իճթիմա էյլէմիշ, մէ Պուլղարլար տախի Բուվէյլայի Շարգինին Պուլղարիսթանա իսկագընը միւսթէտի պիր չօգ լմպալը արզուհալը գօմիսիոնու մէզքիւրէ իթա էյլէմիշլէր տիր։

— Ինկիլթէրրանընն կէյիպօլու Ֆիլօսու գօնթր ամիրալը սըր Գրօսվէլ, պիր միւտէթտէն պէրի էրտէքտէ ամիրալ Հօրնպի նէզտինտէ պուլունտուղու հալտէ կէշէն շարշէնպէհ կիւնիւ Կէլիպօլուեա ազիմէթ իթմիշ տիր։

—Գանտիա նամ վարօրու հիւմաեուն պիր իքի պաթարեա թօրու էյտէվթըյլա մէ թօրճուլար իլէ պէրաապէր համիլէն մէ Սէյանիեէ միթէմէճիհէն տիւն Տէրիսաատէթտէն հարէքէթ էյլէմիշ տիր։

Թալեա նամ վարօրու հիւմաեուն տախի Տէրիսաատէթէ ավտէթ էյլէմիշ օլտուղունտան, օնա տա ասաքիր թահմիլ օլունմաեա պաշլամըշ տըր։

—Կէշէն կիւն եազարընընզ մէճհ իլէ, Սէյանիք վիլաեէթի Պուլղարլարընընն լայիհասը, կէշէն բազար կիւնիւ տիւէլի մուազամա սէֆարէթլէրինէ իթա օլունմուշ տուր։ Պուլղարլար իշ պու լայիհատա, Սէյանիք վիլաեէթինին մութլագա Բուվէյլայի Շարգիեէ իլհագընը թալէպ իթմէեօրլար իսկ տէ, Սէյանիք Պուլղարլարընընն հալի թէհամիլ օլունմագ պիր տէրէճէեէ վարմըշ օլտուղունու պէեան իթտիքտէն սոնրա, հալէրինի իսլահ իթմէէրինի, մէ չէքտիքլէրի մէշագգաթա նիհաեէթ վիրմէէրինի տիւէլի մուազամատան ըրճա իթմէքտէ տիրլէր։

Իշ պու լայիհա, ան ասլ Սէյանիքի օլուպ Տէրիսաատէթտէ մուզիմ պուլունան Պուլղար միւթէպէրանընտան պիր խայլի քէսանընն իմկալարընը հավի տիր։

Ինկիլթէրրա սէֆիրի սըր Լաեարտ ըշ պու լայիհաեը իթա իտէն Պուլղարլարը գապուլ իթտիյի սըրատա պու լայիհաեը հիւքիւմէթինէ թէպլիղ իլէ իգթիֆա իտիպ իլթիպամ իթմէեէճէ յինի, մէ Բուսիալըլարընն խոթիրասընտան պէրու Պուլղարլարընն մուղայիրի ինսանիեէթ հարաքեաթը սէպէպի իլէ այլէմին մուհապէթինի զայպ իթմիշ օլտուղլարընը պէեան էյլէմիշ տիր։

Ֆրանսա սէֆիրինէ կէլինճէ, միչարի լէյհ Պուլղար մէպուսլարընը, սէֆարէթ թէրճէմանլարընտան պիրինէ գապուլ իթտիրմիշ տիր։ (Դար տիւ Պոսֆոր)

—Մայիէ խապինէսինին 300,000 լիրալըգ պիր իմիգրազ միւզաքէրէսինէ պուլունտուղունու, մէ պունա Անտուղու ազնամ բուսուսու գարշըլըգ կէօթէրիլմէքտէ օլտուղունու, մէ իսթիգրազը մէզքիւրուն Գալաթա պանքէրլէրինէն ազատ օլունաճաքընը Մէսէնճը եազըեօր։

—Թրաքի գապէթասընընն Գըրգ-Բիլիսէն ալտընը պիր մէքթուպտա, ժէնէրալ Թոթլէպէնին բազար կիւնիւ օրաեա կէլտի կի, մէ Բուսիա ասքէրի թարաֆընտան ուրալար թափիլիեէ օլունտուղու հալտէ, Լ հալիյի խրիսթիեանիեէ ինթիգամտան իէմ իլէ, հիճրէթ իտէճէքլէրի ճիհէթլէ, ժէնրալ թարաֆընտան մէրգուսմարա հիճրէթ իթմէմէէրի թավսիյէ գըլընընը, մէ լաֆին էհալի պու նասիհաթլարը գապուլ իթտիքլէրի պէեան օլունուեօր։

—Պուլղարիսթան բրէնսինին ինթիրալը զէմանը եազլաշմիշ օլտուղունտան, բրէնսիկէ լաեըգ պիր գաթը ինթիրապը իշին Թշրնօվատա պիր գօմիսիոն թէշքիլ օլունմուշ տուր։ Պաղը կէնճ Պուլղարլարը, Սըրպիսթան պէյի բրէնս Միլանը Պուլղարիսթան բրէնսիկինէ ինթիխապը խուսուսունու պէեան իթմիշէր իսկ տէ, Բուսիա իլէ Ավսթրիա տէվլէթլէրինին պունու գապուլ իթմէեէճէքլէրի տէրմիան օլունտուղունտան, պունտան սարֆը նազար գըլընմըշ տըր։ Գարատաղ պէյի բրէնս Նիգօլանընն ինթիխապը տախի, պու սէպէպ իլէ գրինէ միւնասիպ կէօրիւլմէմիշ տիր։ Մէմլէքէթէյն միւտիրանընտան Մ. Գրաթիանո իլէ տէվլէթի Ալեէնին Վիէննա սէֆիրի սապըգ Ակգօ բաշա մէ բրէնս Պիպէսգօ իսկ, պու մէմուրիեէթ լաեըգ կէօրիւլմէմիշլէր տիր։ Բրէնս Վաթէնպէրկ տախի կէնճ օմագ միւնասէպէթիյլէ, գապուլ օլունմամըշ տըր։ Նիհաեէթ բոլթիգատա մէհարէթ մէ լիեագաթը օլմագ միւնասէպէթիյլէ, ժէնէրալ Ինեաթիէֆի ինթիխապա գաթիէն գարար վիրիլմիշ տիր։

(Վիդանթիս)

—Պապը Ալի իլէ Ավսթրիա գապէնէթօսու արասընտա, Պոնա մէ Հէրսէք մէսէլէսի իշին, եէնիտէն պիր միւզաքէրէէ կիրիշիլմիկի, մէ մէզքիւր գըթ ալարտան պիր մըզ տարընընն քիւլիեէն Ավսթրիաեա թէրքէյլէ, սայիր գըսըմլար իշին պիր չարէյ թէսմիեէ արանըլմագ զէմինինէ պիր սուրէթի թէրազի եօլունա կիտիլմէք իսթէնիլտիկի տիւնքի կիւն Պէյօղլունտա մէ Իսթանպօլտա չայի օլմուշ իսկ տէ, Վագըթ զագէթասը պու խապէրին ասլ ու էսասը օլմատըղընը պէեան իտիեօր։

—Ճէրսիմի վագըալարընընա մէպնի, հագգարընընա տիվանը հարպտան, միւխթէլիֆ տէրէճէլէրէ ճէզալար հիւքմ օլունտուղու, ըլսմի իլանանամէ իլէ պէեան օլունան էշխաստան գալէպէնտ մէ նէֆի իտիլմէլէրինէ հիւքմ օլունանլար, թախսիս գըլընան մաբար իլէ չարշէնպէհ կիճէսի մահկամ մէ մէնֆիաթարընա իզամ օլունմուշլար, մէ քէֆալէթէ բասթ իլէ թախլիէսի սէպիլէրինէ հիւքմ իտիլէնլէր տախի տիւնքի կիւն, միւգթէգայի հիւքմ իճրա օլունմագ իւզրէ, Պապը զապթիլեէ ճէլգ իտիրմիշլէր տիր։

—Պուլգարիր գօմանտանը Համի Բաշիտ բաշա հազրէթլէրի, մահէլի մէմուրիեէթինէ մրթէմէճճիհէն Տէրիսաատէթտէն հարէքէթ իթմիշ տիր։

—Պապը սէրասքէրի թարաֆընտան Գոսսվա օրտուկեահընա էվվէլքի կիւն իքի միւքէմմէլ սէյեար խասթախանէ իրսալ օլունմուշ տուր։

—Մուգատտէմա Իթալիա տէվլէթինին Տէրիսաատէթ սէֆիրի օրտպ, մուախխարին խարիճիեէ նէզարէթինէ նասլ մէ թայեին իտիլմէ, մէ Պէրլին զոնկրէսինտէն ավտէթ իթտիրտէն սոնրա, իտիթիասոնը վիրմիշ օլան զոնդ Գօրթինին թէքրար Տէրիսաատէթ սէֆարէթինէ թայեին օլունաճաղը մէրմի տիր։

—Թոթար-Բազարճըղընտան Թրաքիեէ եազըլան պիր մէքթուպտա, շու աթիսէքի ճիւմիլէրէ օգունմուշ տուր։ —«Հալեա ագրմ ազըմ մուհաճիրլէր կէլմէքտէ տիրլէր։ Ֆիլիպէ տախի Թոթար-Բազարճըղը միխլու մուհաճիրլէր իլէ չիմտիտէն տօլմուշ տուր։ Շու հալտէ ինսան քէնտուսի օրթա սէվրէտ զանն լթմէքտէ տիր։ Էվվէլիի կիւն Ֆիլիպէտէն ավտէթիտտէ, տէրունլէրինտէ զատընլար մէ չօլուգ չօճուգլար, մէ էշեա մէ աղնամ մէ հայվանաթը սայիրէ մէվճուա օլան պիր սըրա արապաարընն պօեունա իքի սաաթ եէրիաեիմ։ Ինկիպէ մէ Թոթար-Բազարճըղը հիւքիւմթը, պու մուհաճիրլէրի, թէկրը օլունմուշ օլան խալամ խանէլէրինտէ խաքեան իթտիրմէքտէ, մէ պունլարա զախիրէ թէվզի էյլէմէքտէ սիրլէր։

«Պու սըրատա Ֆէնա պիր թէկսիրէ սէպէպիեէթ վիրէն մատտէ, պու մուհաճիրլէրին էքսէրիսի, Տիմէթօգա ճէվարլարընընն մահալը սայիրէնին Բուվարը օլմասը տըր։ Պունլարընն բիվաեէթլէրինէ պագըլըր իսկ, թէքմիլ գասապալար մէ քէօյլէր, քիւլէն թէրք օլունմուշլար տըր։»

—Բուսիա հիւքիւմէթի, վիհարն, Սոֆիեա, Եանեա, Շգօտրա, Գոսնա-Սէրայ, Սէլանիք, Վարնա, Սինօպ, Լոզրում, Վան, մէ Խոհէնտէրէհ գօնսօլոսլուղլարընա մէմուր օլաճագ գէվաթը, պու քէրրէ նասլ ու թայեին էյլէմիշ տիր։

—Ասքիրի գապթիեէնին նէֆէրաթընտան թա եիւզ պաշը բիւթպէսինտէ օլանլարընա գատար, մահկէմէլէրի արթըրըմշ տըր։ Նէօյէ քի չիմտիեէ սէկին այտա եիւզ էյլի ղրուշ մահկէմէ ալան գապթիեէ նէֆէրի, պունտան պէօյէ իքի եիւզ էյլի ղրուշ ալաճաղը կիպլի, օն պաշլարընն, չավուշլարընն մէ գապթէլէրին մահկէմէլէրի տախի օլ նիսպէթտէ արթըրըմշ տուր։

—Մաքէտոնիանընն ճիհէթը չըմալիեէսինէ հէր կիւն քիւլիեէթի Օսմանը ասքէրի սէվգ օլունուեօր։ Օրատա իճթիհատ իտէճէք օլան սիր Ֆըրգա օրտուեա, Սգօբիա օրտու մէրքէզի իթթիհատ գըրընաճագ տըր։ Բրիսթինատա ասքէր ճէմինէ տէվամ օլունուեօր։ Սէլանիք գօմանտանը, չէհրը մէզքիւրէ չըգան սոն գաֆիլէտէն խաթիֆատ իտէրէք Բէրլէս իլէ Մէլենիգօեա պիր թապուր, մէ Սթում չաեա տիկէր պիր թապուր ասքէր իզամ էյլէմիշ իսկ տէ, ասքիրի մէրգումէ, Մաքէտոնեա էհալիսինէ օլունան մէզալիմէ մէ վուգու պուլան գարշըշըգլարա Նիհաեէթ վիրմէէ քեաֆի տէյիլ տիր։ Շունու տա նապարը տիգգաթատան չըգարմասը քի Բուս օրտուսու Բօսոր պալգանլարը կէշմէէ հազը պուլունմագտա, մէ թասավվուր էյլէտիյի միւհաճիմէյի հագգը չըգարմագ իշին անճագ պիր պէհանէէ պէքլէմէքտէ տիր։ Իմամի գարշըշըգլարը էօնէնիա արմեաեէ էշեատի լիեզում վար տըր, եօգսա Բուսիալարը արատաղլարը պէհանէյի պուրմուշ օլուրլար։

(Ֆ՝ը)

—Մէրվատ պիր մըզտար Բուսիա ասքէրի իզամէսիյլէ Ա.յ-Սթէֆանոս ահանամէսինին, Պէրլին մուահէտէսիյլէ թասիլ օլունան պապը պէնտէրլինի իճրա իթտիրմէք չարթըյլա Ամֆրանիսթանը իսթիրա իտիպ Գանտահարտա պիր ամէնթօ թայեինին, Բուսիա հիւքիւմէթի Ինկիլթէրրա տէվլէթինէ թէքլիֆ իթմիշ օլտուղու Լոնտրատա չան օյմուշ իտի։

Ռիվաեէթէ կէօրէ, պու թէքլիֆ Ինկիլթէրրա թարաֆընտան ըէտտա օլունմուշ տուր։

—Պիթօլիատան (Մանաստիր) եազարդլարընա կէօրէ, Սոֆիատա պուլունան Պուլղար գօմիթէլէրի, Մաքէտոնիա իւզէրինէ հիւճում իթմէք իշին հազըրլըգ կէօրիւեօրլար իսկ։ Մէզքիւր գօմիթէլէր կէօնիւլիւ թահրիր իթմէքտէ օլուպ, Բուսիալարը, Մաքէտոնիատա պիր Պուլղար մէսէլէսի չըգարմագ, մէ Պուլղարիսթան հուսուսատունու, Բօսոր պալգանլարը կէօչ թարաֆլարընա գատար թէմսիա իշին Պուլղարլարա մուավէնէթ իսթէճէքլէր իսկ։ Պիթօլիատա էյլի գանն օլունուեօր քի թասավվուր օլունան միւհաճիմէյի մաղսա, պիր թաղըմ գարշըշըգլըգ չըգարարագ, Բուս օրտուսունա, Մաքէտոնիանընն ճիհէթը չըմալիսինի իսթէյլեէ պէհանէ տիրմէքտէն իսպարէթ պուլունմագտա տըր։ Թէտարիքեաթը մէզքիւրէ խապէրի, Պիթօլիա նահիեսինին ճիհէթը ճէնուսիյինի խարաղ իթմէքտէ օլան սոը չէթէլէրինին պայրէթինի պիր դաթ տահա արթըրըպ, պունլար կէշէնտէ պիր սէօյլք ասքէրի չահանէ իւզէրինէ հիճում պիրլէ, նէֆէրլէրէտէն պիր գաչընը էօլտիւրտիքտէն սոնրա պագը գուլան ասքէրլէրի գօմանտանլարը պա պէրապէր էսիր թութմուշ մէ սիլահլարընը էյլէրինտէն ալարագ մուախիարէն սալը վիրմիշլէր տիր։

ԻԼԱՆ ՖԷՆԻՔՍ ՆԱՄ ԹՈՐԶԻ ՍԱՂԱՋԱՍԸ

Պէյօղլունտա ճատատէյի քէպիրտէ 477 նիւմէրօ իլէ մուրաղգամ մէզքիւր մաղազընն խաբէսի թարաֆընտան քէնտի հիւրմէթլու միւշթէրիլէրինէ իլան խիրլի քի, որրարշըլարընը տահա գիեատէ լաեըգ մէճհ իւզրէ իճրա իթմէք իշին, բարիատէ պիր չօգ սէնէլեր միւթէպէր թէրզի մաղազալարընտա իլէմիշ էհալը թէճրիպէ պիր մագատաբ ճէլգ էյլէմիշ տիր։

—Պէրլինտէն պա թէլէկրաֆ Ստան. տարտ դազէթասընա իշար օլունաուղունա կէօրէ, գօնթ Շուվալօֆուն պիրտէն պիրէ Լիվատիաեա ադիմէթի էհէմիեէթի ադիմէի հայիզ ատտու իթիպար օլունմագտա տը։

Գօնթը միւշարիէյհ, բրէնս Կօրչագօֆուն Շարգտագի բօլիթիգասընը թահսին իթմէմէքտէ օլուուղունտան, հիւքիւմէթ իշլերինտէն չէքիլմէք ֆիքրինտէ իսրար իյլէմէքլէ, Ցար մագամընտա գալմասընը քէնտիսինէ թավսիեէ իթմէք իւզրէ, միւմայիլէյհի Լիվատիաեա տավէթ իթմիշ իսէ տէ, միւմայիլէյհ ֆիքրինտէ սէպաթ իտէճէկինտէն, իմբէրաթորուն եա անը վէ եախոտ Կօրչագօֆու ինթիխապ իթմէսի լազըմ կէլէճէյի զանն օլունմագտա տը։

—Ֆէրիդ Պէյքըր բաշա հադրէթլերինէն Զաթալա իսթիհքեամաթընը մուայեէնէ իլէ, իքմալինէ լիւզում կէօրտիւկիւնտէն, գըրգ պին գատար ասաքիրի Շահանէնին մէգքիւր իսթիհքեամաթը իթմամ վէ իքմալ իյլէմէլերի իչին իրատէյի սէնիյյէ չէրէֆասընը օլուուղունու, Աֆանա Հավաս թէլէկրաֆ խաբերլերինտէն օրմագ իւզրէ, եազմըշ իտիք։

Վազրթտա օգունտուղունա կէօրէ, պու խուսուս իչին միւշարիէյհ Պէյքըր բաշա վէ Հիւսնի վէ Նէճիպ բաշալար հադարա. Թըյլա զէվաթը սայիրէտէն միւրէքքէպ Պապը սէրասքէրիտէ պիր գօմիսիօն թէշէքքիւլ իթմիշ, վէ տիւնքի կիւն սէրասքէր բաշա հադրէթլերի նէզտինտէ միւզաքէրէ իթմիշլէր տը։

—Մադհար բաշա հադրէթլերինէն իքի կիւն էտիրնէտէ գալտրգտան սօնրա ադիմէթ, վէ Ցիմէթօգա իլէ Տէտէ Աղաճ արասընտա քեսին Գարէ նամ մահէլէ մուվասլէթ իյլէտիքլերի, վէ օրալարա տալիսի թէէմինի էգհան վէ իեատէյի ասայէշ խուսուսլարընա սայ վէ ղայրէթ իթմէքտէ սլուլունտուգլարը, իրալ իյլէտիքլերի պիր գըթա թէլէկրաֆնամէտէն անկաշըմըշ տը։

—Քէօրրիւ պաշընտա խալգը իգաճ իտէն արապա վէ քիւֆլէր իլէ Ամէմ վէ Արնավուտ թապլամըլարընա պիրէր հուտուտ թայեին օլունարագ, քէօրրիւ պաշընտան հարէքէթ իտէն արապալարընն եէնի ճամի իչինտէն, վէ կիտիպ կէլէն ա. րապալարընն թրամվայ եօլունտան կէլմէլերի, վէ թրամվայ խաթթընն էօթէ թա. բրաքընտա տուրմալարը, գօմիսէր վասը. թարյա քէնտիլերինէ թէնպիհ իտիրմիշտիր։

—Բումէլիի Շարգիեէ տայիր Պանգը Օսմանինին լայիհասը էեալէթի մէգքիւրէտէ իտարէյի մալիէյի մէգքիւր պանգաեա թէպլիմ իյլեէճէկինտէն, թաստիգ օլունմաեըպ, իտարէյի մալիեէնին նէզարէթի գօմիսիոն եէտինտէ գալաճաղը մէրվի տիր։

—Պանգը Օսմանի միւտիրլերինտէն Մ. Տըվօնուն մատամասը, էվվէլքի ադշամ մէֆթաթ իթմիշ օլուուղունտան, ճէնազէ ա. լաեը տիւնքի կիւն իճրա օլունտուղու ճիհէթլէ, պանգը մէգքիւր տիւն աչըլմամըշ տը։

—Էյտիրնէ վալի մուավինի օլան Ֆասո էֆէնտի պու քէրրէ Տէրսսաատէթէ կէլմիշ տիր։

—Բուսիա սէֆարէթինին պիրինճի քեաթիպի Մ. Այէքսանտր Վասիլի, Ֆրանսա վէ Գերմանեաեա կիթմէք իւզրէ, տէօրթ մահ միւտատէթ իչին մէկզունկյէթ ալմըշ, վէ մէզքիւր սէֆարէթին աթաչէլերինտէն Մ. Բիէր Մագսիմօֆ իչիւնճիւ թէրճէման թայեին օլունմուշ տուր։

—Բում բաթրիյինի Տէրսսաատէթէ տավէթ իչին Ֆէնէր բաթրիզխանէսինտէն իրոալ գելընան իւչ զաթ սալը կիւնիւ Սէլանիեէ պիլ վիսուլ, իչիւնճիւ Եօվակիմ էֆէնտիէ, Բում բաթրիգիկինէ ինթիխապընա տայիր օլան էվրագը թէսիմ իյլէմիշլեր տիր։ Միւշարիէյհ իշպու հէյեէթ իլէ պիրլիքտէ բազար վէ եա բազար իրթէսի կիւնիւ Տէրսսաատէթէ միւթէվէճճիհէն Սէլանիքտէն հարէքէթ իյլէմիշ տիր։

—Եունան սէֆիրի վէ իթալիա մասլահաթկիւզարը Պօղազ իչինտէն Պէյօղլունա նագլ իյլէմիշ օլտուգլարը միսիլիւ տիկեր սիւֆէրա տախի կէլմէք իւզրէ պուլունուեօրլար։

—Բուսիանընն աճէլէթէն ագտինէ միւհթաճ պուլունտուղու 50 միլեօն լիրալէգ իսթիգրազ իչին Բուսիանընն Բարիս սէֆարէթինտէ Բուսիա մալիեէ նազըրը միւսիւ Կրիգ վէ սայիր զէվաթ մէճլիս ագտ իթմիշլեր տիր։ Բօչիլտ պանգասը, պու իսթիգրազը թահիւտէ մէյլեալ կէօրիւնիւեօր իսէ տէ, ցարը, թէպասընա պիր գանօնը էսասի իհսան իթմէսինի շարթ կէօսթերիեօր իսիշ. չիւնքի, միւմայիլէյհ պու շարթ հասըլ օլմաեընճա, իսթիգրազը սուրէթը քեաֆիէտէ թէէմին իտիլէպիլէճէկինի զանն իթմէեօր իսիշ։

—Գօնթ Շուվալօֆ, Լիվատիաեա միւթէվէճճիհէն շէհրը հալին 20ինճի կիւնիւ Վիէննատան հարէքէթ իյլէմիշ տիր։

—Էվվէլիսի ագշամ սաաթ պիր սուլարընտա Իսսկիւտարտա Աղա-Համամընտա պիր հարիգ զուհուրի իլէ, պիր գաչ խանէ միւհթէրէք օլարագ պաստրրըլմըշ տը։

—Պիւքրէշտէն հոկտեմբեր 21 թարիխի իլէ եազըեօրլար.

Շէհրիմիզի թէրք իթմէսի լազըմ կէլէն Բուս էրքեանը հարպիէսի, իլք պահարտան էվվէլ պուրատան հարէքէթ իթմեէճէք տիր։ Իշթէ պունա տէլիլ օլարագ, էրքեանը մէզպուրէ զապիթանը ալթը այ միւտտէթլէ իգամէթկեահ իսթիճար իթմեէ էմր ալմըշլար տը։

Բուսճուգտան վիտինէ պիր խայլի թօր կէօնտէրիլմիշ տիր։ Աճապա վիտին գալէասընը եազտըրըլմասը լազըմ կէլիրքէն, Նիչի՞ն թոհքիմ իտիլիեօր։ Սէպէպինին անլաշըլմասը գապիլ օլմաեըպ, պունու տա Պէրլին գօնկրէսինէ գօմէտեասընտան պիր ֆասըլ ատտ իթմէլի տիր։

Բումանիալըլարտան միւրէքքէպ պիր սէյրը սէֆային գումբանեասը թէշքիլ օլունմագ իւզրէ տիր։ Պու գումբանեաեը թէրթիպ իտէն, Պէլճիգանընն Բուսճուգ գօնսօլօսու միւսիւ Գիլչիան տը։ Մէգքիւր գումբանեանընն սէրիան իչէ պաշլամագ իւզրէ սէրմաեէ վէ վէսայիթի լազըմէեէ մալիք օլտուղու զանն օլունուեօր։

Իշպու գումբանեա, Թունա իլէ Դարատէնիգ լիմանլարը արասընտա սէֆային իշլէտէճէք, վէ Դալատտա պիր թէրսանէ եաբըպ, քէօմիւր մատէնլերինտէն տախի իսթիֆատէ իտէճէք տիր։

Բուսիանընն, Մ. Մէքքէթէյնի իսթիլասընտա, Իպրայիլ թիւճճար նազըրը էտիպ էֆէնտի, էվրագ վէ գուեուտթը, Պէլճիգա գօնսօլօս վէքիլնէ պըրագըպ կիթմիշ իտի։ Անճագ թէպաայի Օսմանիեէ ումուրընա պագըլմատըղընտան, Բուսիա գօնսօլօս վէքիլի միւսիւ Մէլա, պունլարը նէզտինէ ճէլպլէ, Բուսիա հիւքիւմէթի նամընա, վէ պիրէր օսմանլը լիրասը մուգապիլինտէ պիրէր թէղքէրէ վիրմիշ տիր. անճագ օլ պապտէ հիւքիւմէթտէն միւսաատ ալմատըղընտան, Բուսիանընն Պիւքրէշտէքի եէնի էլչիսի միւսիւ Սթօրթ թարաֆընտան էյի պիր թէքտիր կէօրմիշ տիր։

ԲԱՐԻՍ ԷՔՍՊՈԶԻՏՈՆՈՒ

(Տիւնքի Մանզումէսէն պաղըյյէ)

Յուլիս 11. Մօնթէնա եէնէ տուրտու. Թապիսի հալիսիդի ամբարընտան, կէօզ եաչլարընը եազմար թանէլերի իլէ ալէեան իթմէքտէ իտի։ Լաքին պու տէֆա Մօնթէնանընն տախի սապրը գալմասընընտան, պիր դաշ սաաթտան սօնրա տէֆա եօլա պաշլատը, ֆագաթ աղրը վէ տիդզաթը ատըմլար իլէ։

Մօնթէնա տէֆա տուրտու, լաքին եօլճուլարա էվվէլքի կիպի տէհլէթ վիրմէքտէ տէյիլ իտի, գիրա անընն զատէլկինէ քեաֆիէսի իսքեաթ օլմագտա իտիլէր։

Մօնթէնա, տիւնեաեա, ալէլխուսուս կէնճլէրէ բէք ագիմ պիր տէրս վիրմէքտէ իտի, –Եանի, «զարարը եօզ քի գազալարա ուզրայասընն, պէտալիթլըգ էթրաֆընը սարսընն, տէրինլիքլէր սէնի եուրթմաեա հազըրլանսընլար, ասլա ճէսարէթտէն տիւմէեէսին, իլա իլէրի վար. զարարը եօզ քի աղրը կիտէսին, եէթէր քի իլէրի վարասընն։ Զարարը եօզ քի բէք չօգլար միէսսէրիյէթինէ ինանմազլար, սէն ճահասընտա տէվամ իյլէ»։ Ա՛հ նէ՛ եիւքսէք վէ զաաէ պիր տէրս իտի։ Պիր ազ սօնրա Մօնթէնա տէֆա տուրտու, լաքին ճէսարէթտէն տիւշմէտի, իլա տէֆա եօլա չըգտը։ Իրթէսի կիւն տէֆա տուրտու, լաքին ասլա կէվչէմէտի։ Տէվրիսի կիւն տէֆա տուրտու, լաքին ասլա չաշըրմատը, իլա մէրտանէ, պախտ իլէ ճէնքլէչէրէք, Իէէրի Իէէրի վարմագտա իտի։ Կէրչի տօգուզ տէֆա տուրմաեա, վէ 77 սաաթ տէրեասընն տէրինիյի իւզէրինտէ չալգալանմաեա մէճմուր օլտու, լաքին ասլա ճէնկտէն կէօրի չէքիլմէտի, իլա ՃԱՀՏ ՃԱՀՏ իլէ տիւշմէնին սիլահլարը ալթընտա չարբըշմագտա իտի։ Քէնտի հագգընտա իմանսըզլարա ասլա տիգգաթ վիրմէտի, իլա ա՛ըչ իլէրի իլէրի աթըլարագ, էնճամ ֆիւթուհաթընն չօլ բիւրչերէֆ պայրաղընը, 17 կիւնտէն Լիվերբուլ իսկէլէսինտէ ֆաթիհլերէ մախսուս մէրտիք իլէ տիքի վիրիսլ, ճիւմէթ ղամ ու քէտէրլերին տէֆի իլէ, եօլճուլարը վէ պիւթիւն տօսթ ու ահպապարը շագըրդ ու խէնտամէ մալամալ իյլէտի։ Ա՛հ եաչասընն Մօնթէնա, էօրմէգ թաճլարա թաճլանսընն Մօնթէնա։ Կէնճլէր, Մօնթէնանընն չէրէֆլի իպրէթինտէն իպրէթ ալըպ, միլլէթիմիզէ վէ վաթանըմըզա ՍԱՀԻՀ ՄՕՆԹԷՆԱԼԱՐ ՕԼԱԼԸՄ։

Լիվերբուլ 500 տին էհալիտէն իպարէթ զաեէթ չալըշկան պիր չէհիր, պիրտէն զանն իթթիֆաքի գարըմճալարընն եուվասընա տիշմիւմ, գիրա պիւյիւնտէն քիւչիւնտէ վարընճաեա գատար, քեաֆիֆէսի հարէքէթտէ իտի։ Սօգագլար արապալար սուճուղու, կէչիլմէսի էն միւշքիլ պիր տէրս, վէ էօյլէ միւհքէմ քի թիւրքիատա էօյլէ հիչ պիր սօգագ կէօրմէմիշիմ տիր։ Արապալար կէօրտիւմ, քի հէման տաղը նիւքլէնիպ կէօթիւրիւեօր ախսէմ չօգ եանընմամ։ Պու չէհիրտէ կէօրտիւլեմ ամալարը հիչ պիր եէրտէ կէօրմէմիմ, թըսղը արապալարա միւնասիպ եարատըլմըշլար։ Պաղը տէֆա թիւրքիատա «Ֆիլ կիպի» տէնեու տէյիչերտէ գուլանընը, կիպիսինի գալտրտըղըմըզտա, Լիվերբուլուն ամալարը անկաշընը։ Պու չէհիրտէ չօգ պինալար, կիւզէլ մահէլէր, զէնկին միւզէլլեր, միւզիքխանէլեր, ճէսիմ քիլիսէլեր, մէզարլըգլար, բարգլար կէօրտիւ իսէմ տէ, ամէլ թագրմընն ընթերցարանը, եիւրէյիմէ զաեէթ տէրին տօզանընը։ Իչէրտէ օթուրաճագ եէր պուլամատըմ, սանտալեէլերին վէ գանաբէլերին քեաֆիֆէսի տօլու, իշճիլեր, օթուրուպ քիթապլար էյլերինտէ տէրին մէթաալա իլէ օղումագտա տըրլար։ Պիզիմ ուսումնականընընն պիլէ հալէա ընթերցարան տէնիլմէեէ չաեէսթէ պիր չէյլերի եօգ իքէն, պուրատա ատէթա իշճիլեր քիթաալար տէրեասընտա եիւզմէքտէ տիրլեր. օ՞ֆ օ՞ֆ տիմէքտէն զայրը նէ՞ տէյէպիլիրիմ։

Տօք տէտիքլերի եանի եարմա տէնիզ հավուզլարը, Լիվերբուլուն էն ամայիպ իշլերինտէն պիրի տիր։ Պուրատա տէնիզ բէք աշրը եիւքսէլիպ ալչագլանտըղընտան, կէմիլեր վէ վարօրլար եէրէ օթուրմասընընը։

ՉԻՆԿԵԱՆԷ ԳԸԶԸ

—11—

5

ԱԼԶԱԳ ՊԻՐ ԹԻԼԲԻՆԻՆ ԳՈՒՐՏՈՒՂՈՒ ՏՈՒԶԱՂԱ ԲԷՆՏԻՆԻՆ ՏԻՒՇՄԷՍԻ

Ֆրանսըզ, Մէքսիգալընընն կիզլէնմիշ օլտուղու էվին էօնիւնէ վասլ օլմուշ իտի։ Պու մահէլլատէ, ադաճլարընն եարբագլարը բէք սըգ ադմասըղընտան, մահիթասընն գիեաարը օրթալըղը օլտուգճա այտընլաթմագտա իտիլէր։

Կէլէլիմ միրալաեա. պու իսէ, Ֆրանսըզն եագլաշըղընը կէօրտիւկիւնտէ, քէնտի քէնտուեէ սէվինճէլ չու լաֆալարը սէյլէտի.

—Իշթէ... եալընըզճա պէնիմ իւզէրիմէ կէլիեօր... չիմտի պէն անը բէնչէմին ադրասընա ալըրըմ, վէ նէ՞ Այահ, նէ՞ տէ չէյթան բէնշէլերիմտէն գուրթարամագլար... Պիր ադտան, պէնտէն չըդարմըշ օլտուղու գանընը իքի գաթընը, դանը վէ ալթունտյա պէրապէր էօտէեէճէք տիր։

Ֆրանսըզ իսէ, ալէյհինտէ գուրբան տուզագտան ասլա չիպէհէեէ պիրէ վարմաեարագ, տայիմա իլէրուեէ տօղրու հարէքէթ իթմէքտէ իտի։

Մէրդում, գահալընն գաբուսունու պոգաշ ատըմ կէշէր կէշմէգ, Բամիրէգ, կիւլէնմիշ օլտուղու տիվարտան սէսսիղմէ ադրըլտը, վէ քէնտիսինէ մախսուս օլան ատըմլարտան պիր իքիսինի ամմասընյա, Ֆրանսըզն օլ տէրէճէ եանընա եագլաշաը քի, էլինի ուզաթմագսըզին մէրդումա տօգունա պիրէր իտի։ Իմտի պու հալտէ, մէրդում քէնտի քէնտինէ,

—Էվվէլա չու մէլունու սէրսէմլէթէյիմ չէնքի էն էմին եօլ պու տուր, ատի անտէն սօնրա բահաթ բահաթ գըլըճմընն ուճուրյա եիւրէկինի արաշընրմագ գօրայտը։

Պու սէօզլէրտէն սօնրա, Բամիրէգ գաբլն գէ ադրը սիրահընը եօզարը գալարը ը, վէ պիր վուրուշտա պուզայը էօլտիւրէն գասապար միսիլու. մէզքիւր իրահը տէլիգանընընն պաշը իւզէրինտէ սալատը։

Իշթէ թամ պու միշքիլ էնատէ, Գարմէն, Մէքսիգալընընն արգ ատընտա տէհլէթլի պիր ֆիդան աքս իթմտի։ Զինքի մէգպուրէ, վուզուլի հալի կէօրմիւշ, անլամըշ, վէ իչին քէսպ իտէճէյի նէթիճէեէ տէ գալը իրմիշ իտի։ Իմտի գարատաշընա խիթապէն, վէ քիշիճէք էսէրիյէ մէրդումու իւչերեէ սիւրէրէք,

—Զա՛բուգ եարասմա կիթի, պիրա պիշարէ սէնսիզ դայյլ օլաճաղ տը, ատտի։

Թէքէկօղ հէրիֆ, իշպու ամիր ֆագաթ ըլճա եօլու ակտաեա իթաաթ իտէրէք, ատրէյլ մահատա գալրմընը գընընտան չըգարը, վէ Բամիրէգին պաճագլարըյա ըէգաղէթէ շրգըշաբըղընտա, անդէրէ զալէպ իսէպիլճէկի ուզուն պաճագլարընը աշըպ, հարէքէթէ պէտ իյլէտի։

Մէքսիգալը, մէմուրինէն ասլա կէշմէտիկի պիր սըրատա, Գարմէնին սէսինի իշիտինճէ շաշըրըպ, էլի տիթրէմէեէ պաշլատը, ֆագաթ էլինտէ թուրմագտա օլտուղու սիրահ, եըրտրը՞մ կիսի չաբուգլուգլա Ֆրանսըզին պաշընա տիշմիշ օլտուղունատան, պէչարէ Ֆրանսըզ ճանսըզ պիր նէսնէ միսիլու թօզուն իւզէրինէ եուվարանտը։

Մէքսիգալը, Ֆրանսըզը պիւսպիթթեն թէլէֆ իտիպ, իւզէրինի ասլի սօյմագ իչին, մէրդում տօղրու էյիլմէզտէն էվվէլ արգա թարաֆտան քէնտինի թէհտիտ իթմէքտէ օլան մուխթարանընն նէ եօլատա չէյ օլտուղունու անլամագ իւզրէ, եիւգինիւ չէմիրտի, էվ օն ատըմ գատտարուեագտա Մօրալէսին պէյիք վէ քէմ՛քի Ֆճուտինի, դարանըգ իչինտէ, ատհէթը վէ հէման խաեալի պիր թարտա կէօրմէսէյլ, տիշարը խէվֆ էթթէլլ օլտու, վ ատէթի իւզրէ, քէնտի սէլամէթինի, ֆիքրընտա արամագլըգա գարար վիրիպ, գգ իրինի չէօգաիւ իսէ տէ, Մօրալէս պուլնս միսատատ իթմէերէք, հէման թօք կիւլէսի կիսի, մէրդումուն թատդիպինէ իպթիտաբ էյլէտի, վէ պիր սանիեէ զարֆընտա եէթիշիպ, գըլըճընը ուճունու. Իքի ումուղունուն արաընա տօգունտուրմասընյա, մէրդումուն, Ֆրանսըզին վիճուտի եանընա տէվրիվէսի պիր օլտու։ Բամիրէգ պու սուրէթէլ եէրէ տիշմէսինէ, ահը ահը ֆէրեատէր չըգարը, վէ ուզալարը իսէ, տէհլէթլի պիր թարգտա թէքրէնմէեէ պաշլաեըպ, ադզընտան տաախի պիր չօգ գան տագը, վէ գօղարը պիր գաչ տէֆա հավաեա գալգըպ, երինէ եէրէ տիշմիշ։

Պու չէյլեր բէք ազ վագըթ իմթիհատ իթմի, վէ Մէքսիգալընընն չու սօն ճանչէքիշմէլերի ալէամէթլերի եէրինէ, էօլիւմ հարաքէթիպիկի գաչիմ օլտու։ Շէնօղէ քի պու արա, Մէքսիգալը, թաշըարընը ալչագրուհու, ասըլ սահիպ օլան չէյթանա թէպլիմ իթմիշ իտի։

Պու սըրատա Գարմէն սօրուեարագ կէլիպ,

—Էյ, նէ՞ եարասընը, տէեու սիւալ իթտի, պօղուգ պիր ատտա իլէ։

—Նէ՞ եարաճաղըմ. իշինի պիթիրտիմ վէսսալամ, տէտի Մօրալէս, գըլըճընը սիմէք իչին պիր տ՛մէթ օթ գօրարարագ։

—Վա՛հ պիչարէ, վա՛հ կէվալը... տէեու բէրէլէտի կէնճ դըզ, Ֆրանսըզին էօլտիւրիւմիշ օլտուղունու զանն իյլեէրէք։

—Ա՛հ չէյթան, ա՛հ, պաղ չու գարըլարա պիր քէրրէ։ Էվվէլա Ֆագաճճա ատէ.

լար իշին, իրի հավուզլար եարբզ, մազ-պութ գաբուլար իլէ, տէնիզին եիւքսէլ-տիյի վագբթ գաբուլարը աշըպ կէմիլէրի իշէրի ալբրլար, տէնիզ էնմէեէ պաշլատը-ղը վագբթ գաբուլարը գաբարլար, շէյլէ քի սուլար էվմէլքի հիզասընտա տուրուպ, կէմիլէր սուեուն իզէրինտէ եիւգէրլէր։ Տէնիզին էնտիյի վագբթ գաեբզլա տէնիզ-տէ օլուպ, կէմիլէրէ պագասըն, թըսգը տէվէնին տամա չըգմասը կիպի, կէմի տամ-տա վէ տէնիզի աշաղըտա կէօրիւրսէն։ Սահիհ ատէմին կիւլմէսի, լաքին թէճճիւպ իթմէյի տախի ունուտամազ քի ինսան նէյլէ՛ր տիւչիւնիւր վէ նէյլէ՛ր եարապիլիր։ Պու կէօլլէր եալընըզ 1. 2. 3. 6. 8. 9. տէյիլ իլլա 7 միլ պեեունա պիր գաթարա տիզիլիպ, կէմիլէրուէն ճէսիմ պիր տէնիզ օրմանը մէյ-տանա կէլմիշ տիր, կէօրմէեէ մախսուս պիր չէյ տիր։ Նէ՛ բարալար տէօքիւլմիշ, նէ՛ էմէքլէր սարթ օրմուշ, նէ՛ գատար էօ-միրլէր Ֆէտա օյունմուշ տուր։ Գայսէրիս-էտէ 25 սէնէտէն պէրու, Զամանթը սու-եու կէթիրիլմէսինին լաֆը իլէ էօմիւր կէ-չիրիրլէր, լաքին պուրանընը ատամլարը, տէնիզլէրի պիլէ տօլապա գօեուպ, հիւ-քիմէրինին ալթընտա գապթ իտիպ, քէն-տի մէնֆաաթլարընա գուլանմագտա, վէ կիւն պէ կիւն զէնկինլիք քէսպ իթմէքտէ տիրլէր։

Լիվրբուլտան Մանչէսթրա կէչտիյիմ-տէ, ասլա պօշ պիր գըր կէօրմէտիմ, բավ-լիգալար, սըգ քէօյլէրին վէ պահչէլէրին ա-բասընտան կէչտիմ։ Շըմէնտըֆէրլէր իսէ, քէտիսիզ մէյտանտա սըչանլարընը տիյիւն եաբտըղը կիպի, հէր թարաֆըմտան, պի-րէր թարաֆա գօչուշմագտա իտիլէր։

Մանչէսթրը, Լիվրբուլտան քիչիւք սայր չէհիր տիր, լաքին եինէ 350–400 պին էհալի գատար թահմին օյունմագտա տըր։ Էկէր Լիվրբուլ իշին տիւնեանընը իսկէլէսի տէնիլմէք իսէ, Մանչէսթրը իշին տախի տիւնեանընը բավիզասը տէնիլսէ եագըշըր։ Տաղ կիպի եօգարը տօպրու եիւքսէլմիշ պի-նալար քեաֆիֆէսի բավիզալար տըրլար, տէրուէլէրինտէ աշաղըտան թահիսթ գաթ-լարընա գատար, ուստալար, գալֆալար, վէ մաքինալարլա տօրու տուրլար, տիւնեա իշին մալ հազըրլամագտա տըրլար։ Պու չէ-հիրտէ պանա էն թաթլը վէ չիրին կէօրիւ-նէն Հայ եկեղեցիսի իտի։ Պիր չօգ էօթէյէ պէրիյէ սիւալլաշտըգտան սոնրա, «Ըրբը Պրուք» իտինտէ ուղուն պիր սօգագ սանա կէօսթէրտիլէր, խայը կիթտիկիմտէ, օր-թա պատէտ քեարկիր, տահա զիատէ Ինկիլիզ պիշիմինէ եագըն, էթէյի պիրպահ-չէսի վէ եանընտա միւթթասը ուֆաճըգ պիր էվ իլէ, շիրինճէ պիր պինանը էօ-նիւնտէ տուրու վիրտիմ։ Տիգգաթը հէր թարաֆա պագտըմ հայճա պիր փոագ-րութիւն կէօրմէէ, կէօրմէտիյիմտէնիս-պէ հէյլէնտիմ։ տիշարքի տէմիր բարմագլարտան իշէրի կիրիպ, տավուլպաղա մուհաֆտա ի-տիլմիշ գաբուեուն էօնիւնէ կիթտիմ, գբուն-ոն սաղ թարաֆընտա Ինկիլիզճէ օլրագ չու պիշիմէ պու եագըլըշը պուլատում,ռանի «Արմէնիան ջըրչ հոլի գըրինիդի» Հայճը օ-լուր,«Հայոց եկեղեցի Ս. Երրորդութիւն»։

Գաբո՝ գաբալը օյտուղունտան պաշգա պիր չէյ կէօրմէտիմ։ Եանտաքի էվ ժամկոչ էվի տիր գըեասը իլէ, տօղրու պիր մալիւմաթ ալմաեա գարար վիրտիմ։ Գաբուեու վուր-տուղումտա, պիր Ինկիլիզ կէնճ գըզը գա-բուեու աչաը, վէ պէն իսէ տէֆա չիւպհէ-լէնմէէ պաշլաեըպ (զիրա Արմէնիան իսմին-տէ պաշգա պիր մէզհէպ տախի վար տըր), էրմէնի քիլիսասը մը տըր սիւալըմա էվմէթ տէեու ճէվապ վիրտիյինտէ, բուհպանը իս-մինի սիւալ իյլէտիմ, էպյէ պիր իսիմ վիրտի քի Հայոց պատմութիւնունտա կէօրմէտի-յիմտէն պաշգա, անա եազըն պէնգէրի պիլէ իշիթմէտիկ իտիմ, Ինկիլիզ աղզը իլէ Հայ իս-մի իշիթմէսի, իշթէ պէօյլէ օլուր։ Քիլի-սատա նէ՞ լիսան գուլանընրլար սիւալըմա, տէյիլ Ինկիլիզճէ, իլլա քէնտի լիսանլարը-նը տէեու ճէվապ վիրտիյինտէ, բուհպանը մէզքիւրու կէօրմէք իհտիյաճընը տիլէտիմ։ Նէրտիվանլարտան աշաղը, սէթրի բան-թալօնլու մահճուպ հէմ հիւրմէթլի պիր զաթ աշաղա ինտի, հայճա սիւալիմէ հայճա ճէ-վապ ալտըղըմտա, հիչ պիր չիւպհէ գալ-մաեըպ, եօգարը օտասընա հիւրմէթէն տավէթ իյլէտի։ Միւնասիպէթլի վէ կիւզել օտասընտա օթուրուպ գօնուշտուղումուզ-տա, Հայաստանը կէգիպ, պիր չօգ մագա-զաթ Աւետարանլարտան յիշատակութիւն-լար թօրամըշ օյտուղունու պէեանի իլէ, թահրիրաթլարընը կէօսթէրիպ, վէ պագը մահկլէրինի տախի օգուտու։ Բէք զըյ-մէթլի պիր իշ, Հայաստանեայց եկեղեցիսի-նին իւզէրինէ չօգ մալիւմաթլար մէյտանէ կէթիրէճէյինտէն պաշգա, Հայ պատմու-թիւնու իւզէրինէ տախի, խայը ըշըգ պը-րագաճաղընա չիպհէ եօգ տուր։ Թապ իշ տիրտիյինտէ պիր գէբեա Գայսէրի Ռու-սումնասիրական Ընկերութիւնա իհսան իթ-մէք վատ պուեուրմասը, պէնի տէրէճէսիզ թէշէքքիւրէ պօրճու իյլէմիշ տիր։ Մէզ-քիւր էն գըյմէթլի գօնուշմալարտան սօնրա, ուզուն չարգասընը պաշընա գօեուպ, քիլիսանընն սէրունինի կէօսթէրիպ, պէնի Մօստիշեան Բենիամին ադանընն օտասընա կէօթիւրտիւ։ Քիլիսէնին իշէրի-ի կիւզել քիլիմէ տէօշէնմիշ վէ եազըշըգլը գանարէ-լէրլէ տօնանմիշ տըր, սեղանտա պիր խա-չելութիւն պատկերինտէն պաշգա պատկեր կէօրմէտիմ։ Ուսարըմ քի քիլիսէնին ան-[illegible] հայճա պիր վարագրութիւն տախի աղ վագբթատան թէրթիպ օյունաճագ տըր։

(Յէվամի)

ԱԶԳԱՅԻՆ

Բ. Դոնէն Պատրիարքարան հասած պաշտօնագիր մը կը ծանուցանէ թէ Պատրիարքարանի խնդրանացը վրայ՝ Պուլանըխէն, Բայուէն և Ակնայ վի-ճակներէն բռնի փոխառութիւն չպա-հանջելու համար Բ. Դոնէն հարկ եղած տեղերը հրամանագրեր ղրկեր է։

—

Գոհութեամբ կը ծանուցանենք թէ իւր ազգասիրութեամբն ու հմտու-թեամբն հանրածանօթ Մեծ. Ֆ. Շիշ-մանեան էֆէնտի երէկ Ս. Պատրիար-քին ներկայանալով՝ Հայաստանեայց եկեղեցւոյ անդամ ըլլալն յայտարարեր և պատուով ընդունուեր է։ (Մասիս)

Մի ՔԱՆԻ ԽՕՍՔ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴՐՈՅՆ ՎՐԱՅ

Ներոյ համար անցեալը՝ երազ, կամ նոցա միակ զբաղումն է ներկային մէջ. ներկայն՝ անոնց համար մեղադ-րելի ու եպերելի, և ապագայն՝ սոս-կալի։

Կանացի զարդարանքի անձնատուր եղող պատանեաց կամ կարճատես ե-րիտասարդաց համար ներկայն սոսկ զբօսանաց թատրոն մի է, նոցա հա-մար անցեալ ու ապագայ չկայ. իսկ ամէն դէպքերու առ իրեարս ունեցած ինչ և իցէ ներքին կամ արտաքին ա-մենանուրբ օղակը զննող հեռատես անձանց համար անցեալն ու ներկայն՝ ապագային զուշակն ու կարապետն են։

Ահա ազգի մը վերկութիւնը այս վերջին տեսակի անձանցմէ կախում ունի։

Այս տարի Հայկական խնդիր մը յուզուեցաւ, մեծ շարժման և մեծա-մեծ յոյսերու ասպարէզ բացուեցաւ. սակայն երբ յուսացուած նպատակին չհասաւ, կարծեցին թէ ամէն ջանք անոգուտ եղաւ. ուստի ամէն կողմէն տրտունջ և յուսահատութեան ձայներ լսուիլ սկսաւ։ Ոմանք կարծեցին թէ ազգային վարչութիւնը պակաս աշ-խատեցաւ և ոմանք ալ կարծեցին թէ խաբէութեան մը զոհ գնայ Լայն։

Անցեալ ու ապագայ չխորհող կար-ճատեսները կարող չեն արդիւնքի մը իսկական պատճառը հասկնալ։

Արդի ազգային վարչութիւնը ամէն միջոց ի գործ դրաւ և ամէն կողմ զբ-ղուխ զարկաւ, բայց չյաջողեցաւ. թէ-եւ քստ իս այս ալ ապագային մէջ օ-գուտ զուրկ չէ։ Եւ այս անյաջողու-թեանն ալ կրնամ ըսել որ պատճառը ուրիշ բան չէ, բայց միայն անցեալին «մոռացումը», և ասկէ յառաջ յիսուն տարիի չափ ազգային վարչութեան դեկը ձեռք առնող անձանց ապագան չխորհելու տգիտութիւնը կամ լաւ ևս «կրօնամոլութիւնն» էր։

Այս կարեւոր կէտը լուսաբանեմ. որպէս զի ընթերցողը կարող ըլլայ հաս-կընալ թէ այս անյաջող արդիւնքը ի՛նչ պատճառէ կրնայ յառաջ եկած ըլլալ։

Ամէն արդիւնք իւր իսկական պատ-ճառը ունի։

Ուրեմն իրողութիւնները յառաջ բերենք այս մասին, որպէս զի վիլի-սովայ միտքը կարենայ պատճառը չշ-չուելու։

Շատ տարիներէ հետէ երբ նոր-ընտիր կաթողիկոս մը Լուսաւորչեան գահին վրայ կը բազմէր, Անգլիացիք կրօնական խնամութիւն մը կազմակեր-պելու համար շրջաբերական կղրկէին թէ ի Կաթողիկոսարան և թէ ի Պատ-րիարքարան։

Այս մի և նոյն շրջաբերականը Ցու-նաց և Պապին չհպատակող քրիստո-նէից ալ կը ղրկուէին։

Վերջին եկած շրջաբերականին ի-մաստին ամփոփումը սա էր, որուն թարգմանիչը ես լինելով կրնայի ամ-բողջովին հրատարակել, եթէ բերայի սոսկալի կրակը լափած չըլլար։

—«Հայերը կը պարտին յԱնգղիա Բէմպրիճ քաղաքին մէջ համալսարան մը, և Հայեր գտնուած քաղաքին մէջ մատուռ մը ունենալ, կղերականներ ղրկել, որպէս զի յԱնգղիա գտնուող Հայերը օտար եկեղեցի չյաճախեն, և Հայ պատանիներ յուղարկել, որ-պէս զի ամէն ուսում և արուեստ սոր-վելով ծաղկեալ ազգաց կարգը անցնին Հայերը։ Սոյն հաստատութեանց ծա-խուց եթէ Հայերը անկարող գտնուին, իրենց կողմէն մասնաւոր օգնութիւն ալ խոստացուած էր և տեղերն ալ ձրի։ Սա եւս յիշուած էր թէ ձեր կրօնա-կան գիրքերը Անգղիերէնի և Անգ-ղիական կրօնական գիրքերն ալ Հա-յերէնի թարգմանուելով իրարու կը-րօնք լաւ ճանչնանք, և առանց իրա-րու կրօնի հակառակելու աշխարհի առ-ջեւ կրօնական միաբանութիւն մը կազ-մենք։ Լայն։

Հզօր ազգի մը առ քրիստոնեայս ուղղած այս խիստ կարեւոր առաջար-կութենէն պարզապէս սա կը մակա-բերուէր որ՝ Պապական չեղող ա-մէն «հարստահարեալ» քրիստոնեայ ազգերը «հիւսիսային» արջուն և «ա-բեւմտեան» առիւծին ազգակուլ ճի-բաններէն վերծ մնան։

Վերջին շրջաբերականը հանդուցեալ Մատթէոս կաթողիկոսին նոր գա-հը բազմած ատենն էր, որ երկու Անգ-ղիացի պատուաւոր անձինք անձամբ բերին նախ ի Պատրիարքարան և ա-պա ուղեւորեցան յԷջմիածին, և ի վե-

մին դաթլինի էմր իտէրլէր, վէ օատէ էջ-տիւքտէն սօնրա տա, ամբմանտ պարա-յար . . . իշթէ պու թօհաֆ տէյիլ՞ . . .

Պատհու թէք կէօղ սէսինի թէպպ ի-տէրէք, չէյլէ իլավէ իթտի։

—Պաղատա Գա՛րմէն, սէն պէ չու միրալաեըն արդասընտան կէօնտէրտին-տէ, իշ, եա անը՝ վէ եախսու պէնիմգ-զմտա խաեբրսըզ պիր սուրէթ քէ ի-տէճէկինի պիլիր իտին . . . Նօղտա բա-մըն, պէնի էօլտիրիւպ տէ, անը պ մը պըրագմագ իտի . . .

—Սէնինէ չիմտի օ ալշագ հէրիֆիւ-զէրինէ գօնուշան վա՞ր մը տըր։

—Էյլէ իսէ քի՞մտէն պահս իտիեօշ։

—Տահա պի՞մէ եօրմուսուն . . . էլի-գանընտան . . . պիր աղ էվվէլ իշիպի-թիրտիմ տէտիկին անընը իշին տէյի՞ս տի։

—Խաեբր, նէ՞ իշին օ էօյէճէք տիրիկը եանընմագ իսէմ, Բամիրէպին մէրմու եանընմագ իսէմ, Բամիրէպին մէրմու էօլտիրմէքքիկէ վագթը օրմամըշ տըրէ՝ պանն իտէրիմ քի, պաշընա գընըճընա-սը թարաֆընյա վուրմագտան գոյպիր չէյ եարամամըշ տըր։

—Լաքին պու գընընամամաղընգ ներ։

—Սըրֆ պոյկընընգ տըր . . . Գոն-լա ատէմ էօլի՞ր մի, պէն գաչ թա գրընճընն եասը թարաֆընը եէմիշ, հիչ պիր չէյ օրմամըշըմ։

Պու սէօզլէրտէն սօնրա, Մօրալէ Գարմէն, իք. սի պիրիքտէ, Ֆաղաթսի-տէ պիւսպիւթիւն պաշգա պաշգա Նիեէթ-լէ, Ֆրանսըզըն վէճուտի եանընտա տիզ չէօրտիւլէր։

Գարմէնին միւրատը, էլինի Ֆրանսըզըն եիւրէկի իւզէրինէ վագ իտիպ, չարբընթը-սը օրուպ օրմատըզընը թահգըգ իթմէքտէն իպարէթ իտի։ Հալ պու քի Մօրալէսին նիեէթի, սաթի մէրգումուն ճէպպէրինի թա-հարի իյլէմէք իտի։

Պիր արա գարտաշ զըզգարտաշ պիր սէ-վինճ նիտասը չըգարըլար, զիրա կէնճ գըզընն էլի, խաֆիֆի Ֆագաթ աչիքեար պիր եիւրէք չարբընթըսը հիսա իյլէմիշ իտի, վէ թէքկէօղիւն էլի իսէ, տէրունինտէ ագ-չէ բաքէթլէրի պուլունան մէնտիլէ թէ-սատուֆի իյլէմիշ իտի։

—Ա՛հ, սաղ տըր, էյտի Գարմէն, վէ Մօրալէս տախի,

—Ա՛հ, էկէր չու էլիմէ կէչէն բաքէթ-լէր, ալթուն օրտալար, իզպալիմ բէք եա-վէր օլաճագ տըր, տէեու բէբէլէտի։

Մէրգումի թէք կէօզ, ուզուն պիր թէճ-ռիւպէնին սէմրէսի օլան պիր չարուգլուգ-լէ, մէնտիլին ուճլարընը չէօզտիւ, վէ բա-քէթլէրի պոչ ճէպպէրինէ տօլտուրտու։

Պատհու, քէնտիսինէ պիր պուսէ վիր-տիկինտէ, պունա մուգապիլ եիւղ բիասթ-րա վիրէպիլճէկինի չէնկի գըզընա կէօս-թէրմէք իւզրէ, միրալաեըն պիր արա մէյ-տանա չըգարմըշ օյտուղու, տէրուէնի ալ-թուն իլէ տօլու օլան իբէնքի քէսէ Մօրա-տէ պիւսպիւթիւն պաշգա պաշգա Նիեէթ-լէ, Ֆրանսըզըն վէճուտի եանընտա տիզ չէօրտիւլէր։

Գարմէնին միւրատը, էլինի Ֆրանսըզըն եիւրէկի իւզէրինէ վագ իտիպ, չարբընթը-սը օրուպ օրմատըզընը թահգըգ իթմէքտէն իպարէթ իտի։ Հալ պու քի Մօրալէսին նիեէթի, սաթի մէրգումուն ճէպպէրինի թա-հարի իյլէմէք իտի։

Պիր արա գարտաշ զըզգարտաշ պիր սէ-վինճ նիտասը չըգարըլար, զիրա կէնճ գըզընն էլի, խաֆիֆի Ֆագաթ աչիքեար պիր եիւրէք չարբընթըսը հիսա իյլէմիշ իտի, վէ թէքկէօղիւն էլի իսէ, տէրունինտէ ագ-չէ բաքէթլէրի պուլունան մէնտիլէ թէ-սատուֆի իյլէմիշ իտի։

—Ա՛հ, սաղ տըր, էյտի Գարմէն, վէ Մօրալէս տախի,

—Ա՛հ, էկէր չու էլիմէ կէչէն բաքէթ-լէր, ալթուն օրտալար, իզպալիմ բէք եա-վէր օլաճագ տըր, տէեու բէբէլէտի։

Մէրգումի թէք կէօզ, ուզուն պիր թէճ-ռիւպէնին սէմրէսի օլան պիր չարուգլուգ-լէ, մէնտիլին ուճլարընը չէօզտիւ, վէ բա-քէթլէրի պոչ ճէպպէրինէ տօլտուրտու։

Պատհու, քէնտիսինէ պիր պուսէ վիր-տիկինտէ, պունա մուգապիլ եիւղ բիասթ-րա վիրէպիլճէկինի չէնկի գըզընա կէօս-թէրմէք իւզրէ, միրալաեըն պիր արա մէյ-տանա չըգարմըշ օյտուղու, տէրուէնի ալ-թուն իլէ տօլու օլան իբէնքի քէսէ Մօրա-լէսին խաթրընա կէլմէքլէ, տէրհալ պու բէսէյի թահարրիեէ պաշլատը, վէ պիսսու-հուլէ անը տախի էլտէ իտինճէ,

—Ա՛հ, նէ՛ իգպալ, տէտի քէնտի քէն-տուեէ վէ քէմալի սէվինճէ, պէյլէ իքի իչ վուգուաթա թէսատուֆ իթմէմ, Հա-վանանընն էն գէնկին սէրմանէկտարը օյու-ռում . . . Էյ սէվկիլիլիս միրալայ վէ միւթէ-վէֆայի մէչհուր, պէնի պէյլէ պիր իղպա-լէ նայիլ գըլտըզընն իշին, եիւղ տէֆա մի-պարէք ալ . . .

Ամ կէօզլիս Մ՝րալէս պու սուրէթլէ սէ-վինճ իշինտէ օյտուղու սըրատա, Գարմէ-նին էլի տէ, կիթտիքճէ չիտտէթ վէ ինթի-զամ իւզրէ չարբմագտա օլան կ՝ենճ Ֆրան-սըզընն եիւրէկի իւզէրինտէ օյուպ, պիր ա-բա մէպ ուրէնին բարմագլարընա, իւզէրի մատէն գօբչալը պիր նէվի ճիպտան բասթ կէլտի։ Պու ճիպտան, Ֆրանսըզընն սիւչտիւ-կիւ ղէման, ճաքէթինին ճէպինտէն գայ-մըշ օյուպ, կ՝ենճ գըզընն էլինէ՝ կէչտիկինտէ, մէրգումուն ինճէ կէօրէկկիլէ ճաքէթինին պէկի արասընտա պուլունմագտա իտի։

Գարմէն պու ճիպտանը ալարագ, էլ-պիսէսինին պիր մահէլինտէ սագլատը։ Վէ սօնրա գարտաշընա իսթապէն,

—Մօրա՛լէս, սիզիմ պու պիչարէ տէլի-գանլըեը պուրատա թէրք իթմէքլիկիմիզ ճայիզ տէյի՞ տիր, տէտի։

—Էյ սէվկիլիլիս հէմֆիրիմ, նէ՞ իսթէր-սին քի եարբզըմ։

—Մօրա՛լէս, սէն զուվվէթլիսին, զոլ-թուղունա ալ կէօթիւրէլիմ։

—Բ՛ք իյի ամմա, նէ՞ռկէ կէօթիւրէ-լիմ . . . պիզ պու ատէմին սաքին օյտու-զու մահէլի պիլմէյիզ։

—Գարուսունու աչըզ պուլտուղումուզ իւք էվէ կէօթիւրիւրիւզ։ Էրպէթթէ հագ-զընտա լաղըմ կէլէն միւտավաթը իճրա իտէրլէր։

—Կիճէնին պու սաաթընտա պիզ ճիւմէ խանէլէրին գարուլարը գարալը տըրլար։

—Էյլէ իսէ, պիզիմ էվէ գատար կիտէ-րիզ։

—Պու տա օյամազ, գիրս Բէրինտ քէն-տի տատէի վէճճ իւզրէ ճիվար մահէլլէրի տօլաչտըրընտա, պիպէ կէլիպ տէ, պու ա-տէմի կէօրէճէք օլուր իսէ, զըզդանճըգ հիտտէթի պաշընա թէէսիր իտէր, վէ սէ-նին չու համինի վուրուպ էօրտիւրիւր։

—Պու հալատ նէ՞ եարմագ լաղըմ տըր։

Մօրալէս պու սիւալէ ճէվապ վիրմէյիպ, էթրաֆը տինլէմէէ պաշլատը, վէ պիր աղ վագթի տինլէտիքտէն սօնրա,

—Եռ սօլաղըն իշէրիլէրինէն դուլաղը-նա հիչ պիր սէս կէ՞լմէեօր մու . . . պէ-նիմ դուլաղըմա պիր չօգ ատէմէրին աեագ-լարընընն չամաթասը կէլիեօր, տէտի։

Հէման այնի վագթտա, միւպիզանընն կէօսթէրտիկի թարաֆտան, պագը ըրգ-լարընն ահէսթէ ահէսթէ իլերլէտիկի կէօ-րիւլտիւ։

(Տէլոզ)

բաղարձին յիշեալ անձինքը շատ սրամտած երեւցան յիշեալ կաթողիկոսին դէմ, քանի անգամ որ ուզեր են ներկայանալ «հիւանդ եմ, չեմ կրնար ընդունիլ զիրենք» ևն. ըսելուն համար։

Ասոր վրայ մասնաւորապէս մէկ քանի անձինք սա հետեւեալ առաջարկութիւնը ըրին թէ, «Տեարք, մեզի անկարելի կերեւայ մեր կղերականաց ձեռօք սոյն միութիւնը կազմել, եթէ կը հաճիք, ժողովրդեան մէջէն մի քանի հազար ստորագրութիւն ժողվելով սա միութիւնը կազմենք, և վերջը հետզհետէ կը շատնայ։»

Յիշեալ Անգղիացիք սա պատասխանը տուին թէ այդպիսի ընթացք մը ազգ մը պառակտել ըսել է, մենք այդպիսի մահարոյր բաժանումէ մը կը խրտնինք, ևն։

Ա՛ս մի և նոյն խօսքը Պոլիս շատ տարիներ Անգղիական դեսպանութիւն բնող նախ սըր Բեանիկ և ապա լորդ Սթրատֆորթ անուն անձէն ալ անձամբ լսած եմ։

Մոռցա՞ն արդեօք լրագիր ընթերցողք, երբ ասկէ մի քանի տարի առաջ մի քանի Անգղեացիք Պոլիս գալով Բրիստոնէից պաշտպանութեանը համար տէրութենէն սրտօնութիւն խնդրեցին նէ, այն ատեն մի քանի Հայ լրագիրք ի՛նչ ասոիճան ծաղրական կծու լեզուներ գործածեցին ըսելով թէ ասոնց մարդիկը ի՞նչ կուզեն, մենք անոնց պաշտպանութեանը կարօտ չենք մենք հանդիստ ու ազատ ենք, ևն։

Անգղիական յիշողութեան մէջ անջնջելի ասիրողութեանց ամէնն ալ դեռ կենդանի կը մնան։ Մինթ ասոր ապացոյց չէ՞ անցեալ տարի Անգղիական բարլամէնթին մէջ Տաճկաստանի Բրիստոնէից պաշտպանութեանը համար խօսուած ատեն Լորտի մը ըսած սա խօսքը, թէ «Տաճկաստանի Բրիստոնեայք՝ իրենց հարստահարեալ վիճակին վրայով մեզի բողոքած չունին, քանի որ նոքա ինքզինքին անկարօտ կը ճանչնան և կամ չեն զգար, մենք ի՞նչ իրաւունքով կրնանք անոնց պաշտպանութեանը համար աշխատիլ և կամ արիւն ու քրտինք թափել։»

Ա՛ս իրարու կապակցութիւն ունեցող իրողութիւնները կարգաւ յառաջ բերելէս ետքը բանիբուն ընթերցողին կը թողում դատել թէ Հայկական խնդիրը հզօր ազգի մը խաբէութեա՞ն զոհ գնաց, թէ անցեալը մոռացութեան մէջ թողող և տպագան երբէք չխորհող կարճատեսներու կրօնամոլութեանը զոհ գնաց։

Ինչ և իցէ իրողութեան մը վախճանը կամ հետեւութիւնը անշուշտ ծանօթ դէպքերէ ծաղում կառնէ, և քանի որ սա կենդանի իրողութիւնները անմոռաց կը մնային, հաբկաւուրիչ կերպ վախճան մը պիտի չունենար։

Հայկական խնդիրը մեծաւ մասամբ մոլեռանդ միտքերու զոհ երթալուն իրը ապացոյց սա հետեւեալ իրողութիւնն ալ պատմեմ ու խօսքս վերջացունեմ։

Վերջին չորս-հինգ տարեն ի՛նչ ատեն վերջը ամէն առաջնորդներն ու եպիսկոպոսները ի Պատրիարքարան գումարուած ատեն, երբ գործով մը ներս մտոյ, եպիսկոպոսին մէկը խօսքը ինձ ուղղելով բսաւ թէ՝ «դուն ի՞նչ կըսես, Անգղիական առաջարկութիւնը ընդունի՞նք. եթէ ընդունինք նէ, մեզի վնաս մը չմնա՞գիր,» ևն։

—Ա՛յո՛, պատասխանեցի, հզօր ազգի մը սա առաջարկութիւնը պէտք է ընդունինք, վասն զի ապագային մէջ մեր պաշտպանութեանը խիստ պէտք ունի, ևն։

—Հապա իրե՞ց խոստումը դրժեն ժամանակ մը ետքը ու մեզ բողոքական ընել ուզեն նէ ըսաւ։

—Ըսի թէ այն ատեն դաշնադրութեան հակառակ վարուած ըլլալովնին մենք զմեզ ազատ և զանոնք խաբեբայ մը կը ճանչնանք, մէկդի կը քաշւինք, բայց երբէք չյուսացուիր կըրթեալ, հզօր ու խիստ երկար խորհող ազգէ մը այդպիսի խորամանկութիւն։

Ամէն խօսք ստակ մը, վերջապէս մոլեռանդ մտքերը չկրնալ համոզուելով մերժեցին։

Արդ՝ Մեծապատիւ էֆէնտի, աս ինծի խիստ ծանօթ ճշմարտութիւնները սրտի ցաւով տողելով Ձեզ կը ղրկեմ և կը խնդրեմ որ ոմանց դաս մը ըլլալու համար Ձեր օգտաշատ թերթին մէկ անկիւնը զետեղել հաճիք, և ի պահանջել հարկին ալ ուրիշ շատ բաներ ունի խօսելիք երկար տարիներ առ վչտին, Ասիա թափառող Խորհէր։

1878 օգոստ. 20
Օրտու

Ա Զ Դ

ԱՌ ՄԵԾ· ՀԱՅ ՎԱՐԺԱՊԵՏՍ

Հոկտ. 15ի վարժապետական գումարումը վարժապետութեան թէ նիւթական և թէ բարոյական շահերն ու պաշտօնին այլ և այլ վերաբերութիւններն իւր խորհրդածութեանց ու ջանից առարկայ ընելու նպատակ ունեցող «Վարժապետական Միութեան» մի հիմն դրաւ, և ընդհանուր ժողովոյ դիւան մի կազմեց։

Կը հրաւիրուին բոլոր Հայ վարժապետք յառաջիկայ կիւրակի հոկտ. 22, ի կեդր· Վարժարան Ղալաթիոյ, ժամը 7ին, ի նիստ ընդհանուր ժողովոյ Վարժապետական Միութեան, դիւանին կողմէն ներկայանալի կանոնագրութեան ծրագրի մի քննութեամբն ու վաւերացմամբ զբաղելու և միութեան գործադիր մարմինն ընտրելու համար։

19 հոկտ. 78 Դիւան Վարժապետական Միութեան

Կ. Պոլիս

Բ. Ատենադպիր	Ա. Ատենապետ
Պ. Գալըսլճեան	Ռ. Պէհսլէռեան

. . . Խմբագիր

Կը խնդրեմք որ հետեւեալ ազդը Ձեր պատուական լրագրոյն մէջ հրատարակելու չնորհն ընէք։

Ա Զ Դ

Գում-Գաբուի Պէղճեան և Լուսաւորչեան երկսեռ վարժարանաց համար կարող և փորձառու տեսչի մը պէտքն ունենալով Թաղ. Խորհուրդս, կը հրաւիրուին ամէն անոնք որք կամին և կարող են այս պաշտօնը ըստ արժանւոյն վարելու, իրենց հաճութիւնը յայտնել Խորհրդոյս, վասահ լինելով կանխաւ թէ գոհացուցիչ ամսականաւ մը պիտի վարձատրուին։

18 հոկտեմ. 1878 Ի Դիմաց
Ի թաղ. Խորհրդոյ Թաղական
Մայր-Եկեղեցւոյ Խորհրդոյ

Ատենադպիր	Փ. Ատենապետ
Մ. Ց. Մելիքեան	Գ. Զարդարեան

ՍԱՐԱՖԻՑԷ

	Լօնտրա, 31 հոկտ.	
Ինկլիզ գօնսոլիտի		94 9/16
Էսհամը Ռումէլի աշխատը		10 15/16
» » գրաւոնը		10 15/16
1865	Իսթիգրաղը	14 1/2
1869	»	13 3/4
1871	»	49 1/2
1873	»	11 3/4
1872 (Պոնտիւ Թրէզոր (Սէրի Ռ. Բ.)		20
Օսմանլը պանդասը		7 3/8
Ռուսիա իսթիգրաղը 1873		80 5/8
Մասրը իսթիգրաղը պիրէչիկ		56 1/4
» իսթիեազը		69 5/8

—o—

	Բարիս, 31 հոկտ.	
Ֆրանսայի Ֆոնտոսու 5 0/0		112 90
» » 3 0/0 Ամորտ.		
	Թիսմանլը	77 82 1/2
» » 3 0/0		75 20
Էսհամը Ռումէլի աշխատը		10 87 1/2
» » գաբանոը		10 95
Պօրտատան սօնրա		
65 իսթիգրաղը		72 50
69 »		71 25
73 »		58 75
Ռումէլի շէմէնտֆէր սէհիմերի		42
Օսմանլը պանդասը		461 25
Իթալեա Ֆոնտոսու		73 15
Մըսրը Ֆոնտոսու		286 25

—o—

	Բարիս (Պուլվար) 31 հոկտ.	
Ֆրանսայի Ֆոնտոսու 5 0/0		112 80
Էսհամ Ռում.		10 80

—o—

	Վիէննա, 30 հոկտ.	
Ազիո		100
Լոնտրա ուղղիրնէ գամպիալ		117 40
Ռումէլի շէմէնտֆէր		19 25

—o—

ԳԱԼԱԹԱ ԲԻԱՁԱՄԸ

Էսհ. Ռում. 19 հոկտ.	ոսկի գր.	11 35
Էսհ. Ռում. 20 հոկտ.	սակն. աչ.	11 37
Էն եիւքսէք		11 39
Էն աշաղը		11 37
Սատաթ 6 1/2 տէ		11 38
Բոմիկ 63 (Մութոն) 6 0/0 Փր.		65
» 65 (Մութոն) 6 0/0 Փր.		67
» 69 (Բինար) 6 0/0		65
» 72 (Պոնտիւթրէ զօր) 9 0/0		20
» 73 (Բինար) 6 0/0		57
Ռումէլի Շէմէնտֆէր 3 0/0		42 1/5
Բէրօր	Ֆր.	1 1/2
Հէվալէսիզ	Ֆր.	1 1/2
Ագչէ Ֆայիզի	0/0	11

—o—

ԱԳՍԻՕՆԼԱՐ ՖԻԵԱԹ

Բրէսի ժէնէր. 6 0/0	Լ. Օ.	4 15
Սօսի. ժէն. 6 0/0	Լ. Ս. գր. ք.	4 50
Իսթանպոլ Պանդասը	Գ. ք.	6 5
Սօսիէթէ Օթթոման	Լ. Ս. գ. ք.	3 2
Թրամվայ 5 0/0	Ղ. գ. ք	1 45
Լավրիօմ (մատէն)	գ. ք. Փր.	60

—o—

ԱԳՕՏԻ ԼԻՄԱՆԸ

Օսմանլը լիրասը 100 ղրշան	Ղրշ. Փր.
Ինկիլիզ լիրասը	109 20
Ֆրանսայի այթունու	87 18
Բոլ	89 16
Գերմանիայ այթունու	51 7
Պէնեազ մէճիտիէ փարգը	6 34
Յէթալիք փարգը	20 20
Պէշիք փարգը	20 10
Պազար փարգը	78
Դարպոն գայմէսի գարիք	9 23

—o—

ԳԱՑԻՄԷՆԻՆ ՐԻԱՁԱՄԸ

Էն եիւքսէք	330
Էն աշաղը	327 20
Սատաթ 6 1/2 տէ	329 10
Իւզիւնը դայիմէ պաղրը հիսապը իւէ	50

ԻԼԱՆԱԹ

Թօրխանէյի ամիրէ ֆապրիզ ալարը իչին միւպաեասընա լիւզում կէօրիւնէն պէշ պին թանէլաթա Ինկիլիզ Նիու Գասթէլ քէօմիւրիւնիւն պիլմիւնագասա պէհէր թանէլաթօսը երկիրմի տօգուղչիլին ալթը բէնատէ թալիպի էօհտէսինտէ գալմըշ օլտուղունատան, վէ տօղսան տէօրթ սէնէսի թշրրինի էվվէլին երկիրմի պիրինճի ճիւմաա իրթէսի կիւնիւ գարարը գաթիսի վիրիլէճէկինտէն, ֆէյի մէղքիւրիւ թէնզիլ իւէ իթաեէ թափպ օլանլարըն եէվմի մէղքիւրէ գատար Թօրխանէյի ամիրէ մէճլիսինէ միւրաճաաթ իլլէմէլերի։ 18 Թշրրինի Հվվէլ սէնէ 94

Տուպիհ ուսուլի իւզրէ տէֆթէր թութմաեա աշինա պիր զաթ, եա պանքէր վէ եա թիճարաթ եանընտա եաղճըլըգ իթմէք իսթէտիկինտէն, լիւզումի օլանլարըն, մանթպաամըզա միւրաճաաթ իլլէմէլերի։

—

Էմնիեէթլի պիր տէլիգանլը, եա պարատատա մէ եախօտ թաշրատա թահսիտարլըգ վէ եախօտ եաղճըլըգ կիպի պիր մէմուրիյէթ արամագտա օլուղունատան, լիւզումու օլանլարըն մանթպաամըզա միւրաճաաթ իլլէմէլերի։

ՕՍԿԻՊ ՂԱԶԷԹԱ
ԿԱՐԱՊԵՏ Ե. ՓԱՆՈՍԵԱՆ

Գալաթատա Բէնիշէհիրի-բազարընատա
Ն· 41 Իբսի խանընատա

ԵԱՆՂԸՆԱ ԴԱՐԸ ՍԻԿՈՒՐԹԱ

NORTH BRITIH AND MERCANTIL
INSURANCE COMPANY
ՆՕՐԹՀ ՊՐԻԹԻՇ ԷՆՏ ՄԷՐՔԷՆԹԱՅԼ
Նոր Լօնտրա վէ Էդինբուրկ եանընտա գիւրուլմուշ ֆապրիգանատը

		Ինկ· Լր
Ասլ սէրմայէ		2,000,000
Իհտէնտիշ սէրմայէ	250,000	
Եանընտն շիւպէսինտէն հասըլըմուշ իհթիեաթ ագճէսի	1,040,744	1,290,744
1875 տէ Սէնէսինտէ սաֆի քեարը		917,178

NORTHERN
ASSURANC COMPANY
ՆՕՐԹՀԷՐՆ
Նոր Լօնտրա եանընտա գիւրուլմուշ

		Ինկ· Լր·
Ասլ սէրմայէ		3,000,000
Իհտէնտիշ սէրմայէ	150,000	
Եանընտն շիւպէսինտէն հասըլըմուշ իհթիեաթ ագճէսի	380,000	530,000
1875 տէ Սէնէսի քեար		351,000

Ասիրվ խզա քէնատսինին, պալչատի իբի սիկուրթա գումբանեալարընընն ՊԻՐԼԻԷՇՄԻՇ ահէնթ օսու նասպ օլունմուշ-պ, եանկընն սիկուրթասը իչին չօգ գօնլայլըգար վիրմէսիր պիր հալատ պուլունպուլունու, քէնտի պիր չօգ միւլթէրիլէրինէ, վէ Իսթանպօլուն բաղչէթլու էհալիսէ իլան իտէր։

Մէղքիւր գումբանեալար, քէնտի խիլի նիզամնամէլերի մուճիպինճէ, սիկուրթաեա թութթուղլարը էսնիկլէրի ֆինէրինտէ թադսիմ իտէճէքլէր տիր, եանընն սիկուրթասը իչին վիրտիկլէրի յայլըղլար իւէ պիր չօգ իշ եաբմաեա միւդթէտիր տիրլէր։

Շիմտիկի զամար օլտուղու կիպի, յօղու վէ Գալաթա վէ Իսթանպոլ վէ ճիվար չէհիր վէ քէօյլէրտէ էպնիյէ սիկուրթա թութմաղ տըր։

Ֆիեաթ վէ սայիրէ հազրընտա մաֆթ ալմագ իսթէյէնլէրին, Գալաթատա Կըլավանի-խանընատա 3 նիւմէրօ մաղազասիւրաճաաթ իլլէմէլերի։

Քիւր գումբանեալարընն ահէնթ օսու
Վ· Ռ· ՍՈՒԱՆ